

տարաններուն հեռաւորութիւնը կատարեալ ազատութիւն կը շնորհեն իրեն առասպելաբանութեանց և գիտերու, կրնայ շատ մը անուններ, բնաւորութիւններ և դէպքեր գտնել ընտրել իրեն քերթուածը յարդարելու համար, միայն բաւական է որ բոլորովին անծանօթ չըլլան:

Կը շարունակուի:

Քողիկա եղջերաւոր:

Ընապատումը այս սակաւագիւտ և հետաքրքրական թռչնոյն ձայնին, փետուրին և մանաւանդ ճակտին վրայ ունեցած եղջիւրին վրայ շատ կը զարմանան: Ընանկ բարձր ու պայծառ և զօրաւոր ձայն մը ունի որ կէս փարսախ հեռուէն կը լսուի. ոմանք ինչուան մէկ փարսախ հեռաւորութենէ ալ կը լսուի կ'ըսեն, ու մեծ զանգակի մը ձայնին կը նմանցընեն, և ասոր համար է անշուշտ որ Ընգղիացիք զանգակահա կ'ըսեն եղջերաւոր գողիկային, ու Սլանիացիք՝ զանգակահար:

Չկայ ուրիշ թռչուն մը որուն ձայնը այնչափ զարմացնէ զմարդ, կ'ըսէ Ընգղիացի ճանապարհորդ մը, ինչպէս զանգակահա-ինը՝ երբ Ըմերիկոյ ընդարձակ անապատներուն մէջ ծեր ու տերեւթափ ծառի մը գլուխը հանգչած կը սկսի իրեն ձայնը հնչեցնել՝ որ գրեթէ թնդանօթի մը ձայնէն աւելի հեռու կը տարածուի: Շատ թռչուններու պէս ինքն ալ առաւօտն ու իրիկունը կ'երգէ. բայց նոյն իսկ նաև երբոր կէսօրուան արևէն գրեթէ բոլոր բնութիւնը կը լռէ, ինքը դեռ անտառը հրնչեցնելէն չդադրիր. մէյնը ուժով մը կը պոռայ՝ ու ետքը քիչ մը կը կենայ նորէն կը պոռայ, ու նորէն քիչ մը կը կենայ, և այսպէս ետևէ ետև իրեք չորս անգամ պոռալէն վերջը՝ եօթը ու թը վայրկեան մը բոլորովին կը լռէ:

Իսկ փետուրը անանկ կարգէ դուրս ճերմակ է՝ որ բնապատումը իբրև ա-

ւանձին ցեղի յատկութիւն սեպեցին, ու մանաւոր անուամբ ոգիքով գողիկա սկսան ըսել իրեն. և իրաւցնէ բոլոր մարմնոյն փետուրները ան աստիճան ճերմակ ու փայլուն են՝ որ ինչուան աչք կ'առնեն, բաց ՚ի ետևիններէն և պոչիններէն՝ որոնց մէջ բաւական խարտեալ գունովներ ալ կան. իսկ ոտքերը և կտուցը սև է: Բայց եղջերաւոր գողիկային մասնաւոր յատկութեանցը մէջ ամենէն աւելի ուշադրութե արժանի է իրեն ջղոտ, թեթև մը կամարած և կնճռեալ եղջիւրը՝ քանի մը խուրձ կարճ փետուրներով գոցուած. ասիկայ ճակտին վրայ կը բուսնի, և երբոր կենդանին հանդարտ կ'ըլլայ դէպ ՚ի վար կը կախուի, և երբ կ'իջ մը ունենայ մէկէն կ'ուռի ու կը բարձրանայ ուղղահայեացաբար՝ աս ձկտման վիճակին մէջ երկու բթաչափէն աւելի երկայնութիւն կ'ունենայ եղջիւրը: Պիւֆֆոն կը կարծէր թէ աս երևոյթս կենդանոյն եղջիւրին մէջ ուժով օդին մտնելէն առաջ կու գայ. բայց վերջը քննութեամբ իմացուցաւ որ գողիկային քիմքը եղջիւրին խոռոչին հետ ամենևին հաղորդակցութիւն չունի. ուստի աւելի հաւանական կ'երևայ որ եղջիւրին վեր տնկուիլը ջղային վերաբերութենէ մըն է:

Գողիկային էզը այս եղջիւրը չունի և փետուրը բոլորովին արուին փետուրէն տարբեր է. գլխուն վրայ, վզին ետևը, կունակը, յետոյքն և պոչէն վերի փետուրները ձիթագոյն ու մութ կանանչ են. թևերուն և պոչին փետուրներն ալ նոյն գոյնը ունին, միայն արտաքին ծայրերուն վրայ ձիթագոյն ժապաւէնի նման եզերք մը կը ձևացընեն. իսկ կուրծքը, լանջը և կողերը աւելի թեթև կանանչ են՝ որ դէպ ՚ի վարերն ալ կը տարածուի և գրեթէ փորէն ու լանջէն վար եղած փետուրներուն կէսը աս գոյնը ունին, վերջապէս՝ սրունքներն ալ բաց դեղին են:

Ըրուն ալ, էգն ալ ընդհանրապէս նոյն մեծութիւնը կ'ունենան. իրենց ամբողջ մարմնոյն երկայնութեան չափը մէկ ոտք է. կտուցին երկայնութիւնը



Գողինկա եղջերառոր :

18 գծաչափ, և արմատին լայնութիւնն ալ 7 գծաչափ . պոչին երկայնութիւնը 3 բթաչափ ու 9 գծաչափ, և ընդհանրապէս տասուերկու հաւասար փետուրներէ կը ձևանայ ու թեթև մը երկու ճեղքուած կ'ըլլայ : Գողինկային աս տեսակը Առայանա և Արազիլ կը գրտնուի, և կ'ըսեն թէ բոյնը ամենէն բարձր ծառերու վրայ կը շինէ, և չորս գորշագոյն հաւկիթ մէջը կը թողու :

Եղջերառոր գողինկայէն զատ կը գտնուին ուրիշ տեսակ գողինկաներ ալ որոնցմէ ոմանց փետուրը ամենեւին վերցցուեալ չէ, ու ոմանցն ալ՝ բաց 'ի զուգաորութեան ամիսէն, բոլորովին մարած գոյն մ'ունի . բայց այն միջոցին արուին փետուրները կենդանի ու վառ

գոյն մը կ'առնուն ու սքանչելի կը փայլին . ասոնք շատ մեծ զարդ են թանգարաններու, որոնք միայն Ղմերիկա կը գտնուին, ան ալ ամէն տեղ չէ, և նոյն իսկ Արազիլի հարաւային և Մէգսիկոյ հիւսիսային կողմերը չեն գրտնուիր : Եւ գողինկաները միշտ մի և նոյն երկիրը չեն կենար, բայց ըրած ճամբորդութիւննին ալ կարճ կը տևէ, վասն զի պարզ պտղոյ ժամանակ իրենց կերակուր գտնելու համար ասդին անդին կ'երթան : Առայանացիք դիտեր են որ աս տեսակ գողինկաները գարնան և աշնան եղանակներուն թաց տեղուանք շատ կ'ախորժին, և աս միջոցներուն է որ նաև տներու մօտ ալ կ'երևան . բայց փուճ է ոմանց ըսելը թէ

գողինկաները գարիի դաշտերը կը փր-
ձացնեն, վասն զի իրենց կտուցը շատ
տկար է, ու ձևն ալ բոլորովին անյար-
մար:

Վողինկային փետուրները շատ ան-
հաստատ են ու շուտ մը կը թափին, ա-
նոր համար է որ երբ մորթերնին Նը-
րոպա կը բերուի գրեթէ բոլորովին գե-
ղեցկութիւննին կորսնցուցած կ'ըլլան:
Վիրին է Նըրոպայի մէջ ալ գողինկա
պահելը, կ'ըսէ բնապատում մը, միայն
թէ ըստ իրենց բնութեանն յարմար
մասնաւոր կէս տղմուտ ու թաց տեղ մը
չնուի. իսկ իրենց կերակուրին համար
բաւական է ջրի մէջ թաթխած հացի
միջուկը, կամ շաքարի եղէգին միջու-
կը, և նոյն իսկ շաքարը՝ եթէ մանա-
ւանդ քիչ մը կակուղցուցած ըլլայ:

**Նապէք և Տահեր, ու Արաքացոց
ընկերսիրոչքիւնը:**

Նապէք անունով արաքացի մը մա-
տակ ձի մը ունէր որ բոլոր նոյն գաւա-
ռին մէջ շատ անուանի էր. ուրիշ ա-
րաքացի մըն ալ Տահեր անունով սաս-
տիկ հաւնած ըլլալով այս ձիուն կ'ու-
զէր գնել. ուստի ինչչափ որ ուզտ և
ուրիշ հարստութեան բաներ ունէր
յանձն առաւ տալու՝ միայն թէ տէրը
իրեն ծախէ ան ուզած ձին. բայց եր-
բոր ամենայն յոյսը պարասյը ելաւ,
այսպիսի հնարագիտութիւն մը մտա-
ծեց. երեսը գունաւորեց, պատուած ըզ-
գեստներ հագաւ ու հաշմանդամ մու-
րացկան մը ձեւացուց ինքզինքը, և գնաց
Նապէքին անցնելու ճամբուն վրայ իբ-
րև ողորմելի հիւանդ աղքատ մը ան-
կիւն մը քաշուեցաւ կեցաւ: Երբոր Նա-
պէք եկաւ ձիովը հոնկէ կ'անցնէր՝ Տա-
հեր մարած ձայնով մը սկսաւ ըսել.
«Եթէ օտարական աղքատ մըն եմ.
իրեք օր է որ հոս այսպէս մնացի ու չեմ
կրնար շարժիլ առաջ երթալ որ քիչ
մը ինձի ուտելու բան ձարեմ. մահուան
վտանգի մէջ եմ, կ'աղաչեմ Նոյնուծոյ
համար ըլլայ օգնէ ինձի, ու ինքը քեզի

փոխարէն հարիւրապատիկ հատուցա-
նէ», Նապէք ան ատեն առաջարկեց
Տահերի որ եթէ կ'ուզէր սիրով իրեն
ձիուն վրայ կ'առնու զինքը ու տունը
կը տանի. բայց խորամանկը՝ «Նեմ
կրնար տեղէս շարժիլ, ըսաւ, ամենևին
ուժ չկայ վրաս», Նոյն ըսելով Նապէք
գլխաց Տահերի վրայ, ինչաւ ու առաւ
ձին Տահերի քով բերաւ, և աշխատե-
լով վերջապէս Տահերը ձիուն վրայ
հեծցուց. Տահեր մէյմը որ ինքզինքը
ձիուն վրայ գտաւ՝ ասպանդակներով եր-
կու կողմանէ ուժով մը ձիուն փորին
զարկաւ ու սկսաւ վաղցնել ըսելով,
«Տահերն եմ ես, ձիդ առի կը տա-
նիմ», Երբոր ձիուն տէրը Տահերի ը-
րած խարդախութիւնը տեսաւ՝ սկսաւ ե-
տեէն պուռալ կանչել որ մտիկ ընէ իրեն.
Տահեր ապահով ըլլալով որ Նապէք
անկարելի է որ ոտքով ետեւէն կարենայ
հասնիլ՝ ետ դարձուց ձին ու հեռուն կե-
ցաւ, որովհետէ Նապէք նետով կրնար
զարնել, ու սպասեց թէ Նապէք ինչ
պիտի ըսէր արդեօք: Եկաւ Նապէք
հանդարտութեամբ մը՝ «Վուն իմին
ձիս առիք, ըսաւ, որովհետեւ անանկ ու-
զեց Նոյնուած, բարով վայելէս. բայց
կ'երգուընցնեմ զքեզ որ բնաւ մէկու-
ջպատմեա բանեցուցած հնարագիտու-
թիւնդ: — Ինչո՞ւ, հարցուց Տահեր:
— Վասն զի կրնայ ըլլալ որ ուրիշ մը
իրաւցնէ հիւանդ ու անկարող ըլլայ ու
առանց օգնութեան մնայ. որով դուն
պատճառ եղած կ'ըլլաս որ ասկէ վերջը
բնաւ մէկը ուրիշի մարդասիրական
գործք մը չընէ՝ վախնալով որ չըլլայ
թէ ինձի պէս խաբուի:

Տահեր այս խօսքերուս վրայ մտածե-
լով սաստիկ զգացուեցաւ, վար ցատկեց
ձիէն ու առաւ կենդանին տիրոջը դար-
ձուց, ու հոն երկուքը իրարու հետ գըր-
կախառնեցան ու Տահեր մէկտեղ ին-
չուան Նապէքի վրանը գնաց, իրեք օր
մէկտեղ կեցան ու փոխադարձ իրարու
եղբայրութիւն երդուընցան:

Նոյնամ մը անատուրուցի վաճառական
մը տասը հազար ոչխար յիսուն հովիւ-
ներու ձեռք յանձնած Վամասկոս ծա-